

## Փ Բ Փ Ո Ւ Բ Ն Ե Բ

Կ Ա Ռ Ա Ռ Ի Ա Ռ Ա Ռ



Հեռուն, հեռուն, մըռայլոտ անապատին ծալքերէն՝  
թողնած, լըքուած, կու գայ սեւ կարաւան մը տըխրական,  
Գորշ աւազին մըըըրկող անեղբութեանը մէջէն,  
Հոն սեւեռուն՝ ուր այզեր պիտի ծընին դիւթական:

Մեւ ու մըռայլ զանգուած մը՝ յառաջ կը շարժի կամաց,  
Արիւնոտ հետքեր թողլով հրծծող աւազին լանջբին  
Վըրայ. Սարսափին՝ յոյսին արձագանգները՝ հովտաց  
Փըլչող, դիզուող կատարաց տակ կը թաղուին տըրտմագին:

Աչերն անոնց մահակեր՝ կոյս տզատ այգէն լըքուած,  
Փոթորկայոյզ եթերին զըրկէն կը ծըծեն հիմակ,  
Զեփիւոին ահարեկիչ՝ սրմբած ըստինըին կառչած,  
Տառապանըին՝ պայթարին մահապարտ կաթէն յըստակ:

Անոնց գերեզմանոցին նայուածքներէն ահարեկ՝  
Կը դադրի չոր ծիծաղը անապատին հեւացո՞ր.  
Մըռայլոտ ուրուականներ կ'անէանան սըրտարեկ՝  
Տըժոյն, առկայծ դէմքերու լուռ հըմայքին տակ ցընցող:

Անվերադարձ տենչերը հոգիներուն այդ լըքուած,  
Կը զըրկեն մեծ պարապը անապատին դողահար.  
Կ'օրօրուին՝ յոյսին ճընշող ահուրջներով երազուած,  
Մինչև մարին նայուածքներն՝ վերջալոյսին հետ արկար:

Եկան, եկան ծովիերու մէջէն խանձած՝ արիւնոտ,  
Իրենց յոյսեր շողացին զեշերներու խաւարով.  
Եկան իրարու քով սեւ հովիտներէն անձանօթ,  
Ցաւին պատանըը հիւսել կ'ըզձան այգի կարմիրով:

Տես, տես յաւէրժական՝ սեւ ամօթը իրենց ճակտին,  
Ու հոն կը կարդաս հըպարտ աչերան մէջ մոգական՝  
Անծանօթ մեռելներու բողոքները վըրէժին.  
Կը փախչին, կը հեռանան այդ գոռումէն վըճռական:

Ուրկէ եկան, ուր կ'երթան անրիծ հոգիք Անէծքին. —  
Անկարեկիր ափերը մոռացութեան մենաո՞ր.  
Հըրդեհուած քաղաքներու արիւնոտ շողեր վերջին  
Ցօղէն օդին մէջ ցաւին յետին սերմեր թունաւոր:

Յաւի անյայտ ափերէն եկան ու գըտան զիրար, թողով անհուն լըքուածներ տառապանցին ցիրուցան. Եկան արեան՝ մըրբիկին եղեռներէն հոգեվար, Եւ դիկուեցան Սարսափի վըրանին տակ մերկ անձայն:

«Ո՞չ զարկին, հասէ՛ք», լըսուի երազողէ մը լըքուած, կը փըրփին գանկեր, շունչ մը կ'եղերերգէ անըսպան. Վերջին նոպան կ'երազէն՝ դողով լանջբերը ըւնած, թշնութեան սարսուաներուն աննիւթ զիրկը հըրավին:

Ուր հանգչին՝ հոն աղէտքին ըստուերը կը թեւածէ... Հոն գիշերին խօլ պարը յաւերժապէս կը դարրի. Վայրի քամին աղէտքին ըսկիզրը կ'եղերերգէ, Ու անուրջներ կը հիւսէ ամայութեանց մէջ վայրի....»

ՎԱՀԱՆ Գ. ԹԱՇՏՈՒՄՅԱՆ

## ՊԶԿԱՑՈՂ ՇԻԹԵՐ

ԴԱՐԻՊ ԱՂՋՄԱՆՈՅ

Հէզ հոգիս սեպ կողի վըշտատեսիլ ժայռերէն՝ Շիթ շլթ զուլալ ջուր մը պաղ արտասուազին կը պըզկայ, Մահամերձի մը վերջին հեւերուն պէս վրշտակայ՝ Որ ցաւազին՝ մերթ ընդհատ կ'արձագանցի դառնօրէն:

Դժրանդդ հոգիս, մարտիրոս և որբ ազգիս քանդրւած՝ Առզով կայուն՝ արցունիքոտ վրկայարանն եղաւ լիկ. Որ մահօրէն զիմացաւ ամէն լացի վըշտոռոգ, Աէզ կոթողի մը նըման սար շեշտերովն երկնայած:

Կանգուն մընաց, որպէս զի ապազյի գարերուն Բոլոր պատմէ ինց՝ թէ միշտ խոշտանգակոծ ազգ մը կար, Որ զոհ եղաւ հիմորէն, աիս, սիրտերու կարծրաբար, Ցագեցնելու անոնց վատ ոիր տենդում՝ երերուն....»

Ողբամբունչ ըսպասեց՝ որպէս զի ինք փըրփրազին Սկ ազգերու ճակատին գամէ թուրի մըրուբներ, Որոնց հանդարտ հիւսեցին երազն իրենց քաղցրաստուեր, Նահատակումն դիտելով անմեղ եղօր մը կեանցին:

Երկար դարեր իր ըմպած շեր արիւնը սեագէս, Բոլոր վիշտերն ու սուգերն ու դառնագոյն կեանցն է՝ որ Հիմակ շլթ շլթ կը մըզուի ժայռ կողերէն սըզմաւոր, Զարնըւած մայր եղնիկին կողէն կաթող շլթին պէս: